

# ԼՈՒՐԵՐ ՔԱՂՔԵՆ

ՎԵՊ

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

ԳԱՂԱՓԱՐԻ ՀԱՍՏԱՐ

Ա.

Քաղքին կեղրոնական պողոտայէն լայն ու բազմաժխոր, երիտասարդ մը կը քալէ դանդաղ, դանդաղ: Զեռները դրած է մաշած վերարկուին դրապանները: Լուս է, և աչերը միապաղաղ: Կը նմանի բոլոր անթնց որ բան մը ունին ընելիք, սակայն չգիտեն թէ ինչ կ'ուզեն ընէլ:

Անոր զլիսուն մէջ չատ մը բաներ մէկզմէկ կը հրել:

Մահը կուզայ իր սեւ հասակը ցցել: Եւ կը տեսնէ իր զիմաց չատ մը գէմքեր ծանօթ՝ իրենց այլակերպուած պատկերներով:

Ինկած մը կայ պատերազմի դաշտին վրայ չափախուած դանկով: իրենց զբացիին տղան էք: անիկա փառքի եւ յաղթանակներու կը վազէր:

Ուրիշի մը ճօճուիլի կը տեսնէ: ընկեր մը, կախուած առաստաղէն՝ բոլոր երազներովը, յորերովն ազուոր ու վսիմ: Ան պարանի մը մատներուն յանձնած է վզին հետ ամէն ինչ որ ունէր զլիսուն մէջ և կ'ուզէր ընել:

\*\*\*

Նաեւ կեանքը կուզայ անցնիլ:

Սաւառնակ մը կը ճախրէ: Շողենաւ մը սովորով կը յառաջանայ ճեղքելով իր գէմ ծա-

ռացող ալիքները: Երիտասարդ մը կ'երգէ զըւարթ ու լիահագագ:

Կը տեսնէ գործարաններու մէջ աշխատող մրոտած գէմքով ու աւրուած մատներով գործաւորները ջլապինդ: Զուարթ արհեստաւորներ սակաւագէտ վաճառականներ ազահ, ուրնք կը մտածեն նստած, թէ ինչպէս կրնան կարացնել կանգունը իրենց ձեռքի եւ կամ ծանրացնել կշիռը ծախուած ապրանքին:

Եւ կը մտածէ դաշտերուն մէջ աշխատող արեւակէզ գէմքերով երկրագործներուն վրայ պարզակեաց:

Կը խորհի դեռ չատ մը պիտանի ու աւելորդ բաներուն վրայ:

\*\*\*

Կը յառաջանայ:

Յուցագիեղերը խանութներուն՝ երկուստեք ճամբուն վրայ, լեցուն են չատ մը օգտակար ու անհրաժեշտ նիւթերով:

Կան ուր ցուցագրուած են տաքզւ փայլուն զգեստներ: Անոնց մէջ կ'երեւին չատախօս, մեծամիտ զիրքեր, հաստ ու տոկուն կօշիկներ, կարասիներ՝ նոր կազմուելիք տուներու համար, բոյրեր ու սրուակներ, շպարուելու գոյներ ու ճարպեր: Ուրիշներ ուտելիքներու առատութիւնը կը կրեն իրենց աստիճաններուն վրայ:

Ճաշարանի մը առջեւէն անցած առեն խորվածին հոտը կուզայ փայփայել սունդերը եւ անիկա ամրող օր մըն է որ փշրանք դրած չէ բերանք: Կը սպասէ պաշտօնի մը որ կ'ըսեն թէ պիտի տրուի իրեն:

Օրը կը դառնայ անսայթաք:  
Վերաբկուն տակաւ քիչ կուզայ տաքցնե-  
լու կոնակն անոր, կը ծանրանայ, ու կը կախ-  
ուի ուսերէն վար: Ոտները կը սկսին պաղիլ կո-  
շիկներուն մէջ, եւ ան այսպէս յամբաքայլ,  
դողողալով կը քալէ առաջ:

\*\*\*

Աղքատ է ու մինակ՝ բաղմաժխոր քաղքին  
մէջ, ուր կուշտն ու անօթին կողք կողքի կը  
քարեն ակոայ կճրտացնելով մէկզմէկու հաս-  
ցէին: Եւ այս երխտասարդին գլուխը լեցուն է  
իրարու վրայ խուժող գաղափարներով, ստա-  
մոքսը դատարկ է թէեւ, տարօրինակ է չէ՞:  
Ի՞նչ կայ զարմանալու, եւ ան չի մտածեր կուշ-  
տերուն վրայ, ոչ ալ անոնց կերածին ու խմա-  
ծին:

— Պարո՞ն, ճամբրոյ տուէ՞ք, կ'ըսէ խոպստ  
ձայն մը կոնակէն:

Ան կը յառաջանայ սակայն, անփոյթ իր  
քայլերով, առանց քաշուելու մէկ կողմ:

— Ճամբրա՞յ, կը կրկնէ նոյն ձայնը, եւ  
պարոնը զայն հրեւդ կ'անցնի առաջ:

Աւելի կը դանդաղին քայլերը ու աչերը  
անսովոր շարժումներ կ'ընեն: Կը ցնցէ գլուխը:  
Ստէպ կը կենայ ճամբրուն վրայ, կ'ընէ մէկ  
քանի քայլ, դարձեալ կը կենայ, ու կը շարու-  
նակէ կրկին ճամբրան:

Քաղաքային պարտէզին առջեւ երը կը  
հասնի, նստարաններէն մէկուն վրայ կը նրս-  
ուի, վասարանին զիմաց՝ բաղկաթոսին մէջ  
տեղաւորուող մարդու մը երեւյթովը:

Փողոցին լավտերները վազուց է որ կը  
բացիսիէին իրենց աչերը, մշուշոտ աշունի խո-  
նաւ զիշերին մէջ: Քաղքին այս հեռաւոր տոտու-  
թին վրայ անցուղարձը սակաւ է:

Երկինքը կը յօրանջէ փորը կուշտ շան մը  
պէս: Եոյժմբերի քամին կ'ոստոստէ կաղ կա-  
տուի նման տերեւաթափ ճիւղերուն վրայ ծա-  
ռերուն:

Աւելի ուշ անձրեւակայթը կը սկսի: Կա-  
թիներ կ'իյնան եւ զէմքին վրայ: Կը բարձրա-  
ցնէ վերաբկուին օձիքը, բայց պահապանը ոք

անհանգիստ աչերով կը դիտէր նստած տարօ-  
րինակ մարդը, կը մօտենայ ու ձայն կուտայ ե-  
րաղողին:

Կը կրկնէ անոր զիշերուան ժամը եւ կ'ըսէ  
թէ «Պէտք է տուն դառնայ, ներելի չէ գիշեր-  
ուան այս պահուն դուրսը նստարանին վրայ  
մնալ»: ամէն մարդ բնակարան մը պէտք է որ  
ունենայ, այսպէս կը պահանջէ օրէնքը:

Նստած տեղէն կը բարձրանայ երազողը ու  
լուս, պաղած աչերով կը նայի պահակին:

Ան կը հարցնէ ուր բնակիլը:

Շատ մը բաներ կ'ըսէ պահակին, կը խօսէ  
անօթութեան վրայ, մահուան մասին, զրա-  
կանութեան, եղանակին, կը մնայ անշարժ իր  
դիրքին մէջ:

Գինով կը կարծէ զայն պահակը ու կը խու-  
զարեկ զրպանները կարենալ ստուգելու համար  
հասցէն:

«Լուսաբեր» թերթին աշխատակից կարա-  
պետն է ան, որ կը բնակի քաղքին միւս կողմը,  
հեռուն, երկար ճամբրայ մը: Գինով է, կողոպ-  
տած ըլլալու են, կը մտածէ պահակը: Դրա-  
մապանակին մէջ զրամ չկայ «Լուսաբեր»ի  
յարգելի աշխատակցին՝ Պ. Կարապետին: Այո՞,  
կողոպտած են զայն:

Բ.

Տուն հասնելուն, ձեռները միշտ գրպան-  
նեցուն մէջ թրջած վերաբկուին, գլխարկը գը-  
լուխը, ցեխոտ կօչիկներով կը ճեմէ սենեակին  
մէջ ևս ու առաջ: Վարի յարկին վարձակալները  
կ'արթնան ու կը սկսին թակել առաստաղը:  
Ոտքին մատներուն վրայ կոխելով կը մօտենայ  
գրասեղանին:

\*\*\*

Եկեղեցւոյ զանգակատան ժամացոյցը կէս  
գիշերը կը չնչէ, իսկ իր ճեռքը թուղթերուն  
սպիտակութեան վրայ վաղելով տողեր կը շա-  
րէ անվերջ: Երեւակայութիւնը բորբոքած է ա-  
նոր:

«Կառքը կը սուրար, անիւներուն տակ ճըժ-  
ւեց անցուրդ մը: պատահա՛ր մը: Եւ յետոյ ի՞նչ  
գործ ունէր կառքին անիւներուն այդքան

մօռ. քալած պահուն կ'երերար ալ ան. դիմով  
մը ըլլալու է, կ'ըսեն գիտողները:

«Չուլ մը կ'ուզէ պահակը, աղտոտ լաթի մը  
կտոր ծածկելու համար մարմինն անոր եւ լը-  
ճացած արիւնը սալյայտակին վրայ»:

Հովը կը սուլէ պատուհանին առջեւ: Կը  
մլաւէ դուրսը մնացած կատու մը դիմացի տան  
տանկիին վրայ: Կը ցնցուին ապակիէ փեղկե-  
րը պատուհաններուն:

«Ճամբայ տուէք սա մարդուն, անոր գլու-  
խը բորբոքած է, ու եղունդները արիւնով ա-  
րատաւորուած են:

«Մատներովը իր դէմքն է ճանկոտած, ձեռ-  
ներուն վրայի արիւնը իրենն է:

«Այդ մարդը մեռնիլ կ'ուզէր:

«Ինչո՞ւ արգելք կ'ըլլաք: Քանի որ ինք տէրն  
է դատարկ ստամոքսին եւ այն վտիտ մատնե-  
րուն որոնցմով նստած կը զբէ ցուրտէն դող-  
դողալով:

«Ճէրն է ինքինքնին, տխմարի գլխուն մէջը  
խժացող գաղափարներուն նման, եւ կ'ուզէ  
յանձնուիլ ծովուն անշուն ու խոր, լպրծուն  
թեւերուն, ծփալ անոր ճապուկ կուրծքին վը-  
րայ, յետոյ սուզուիլ խորը՝ բայց ոչ տեսնելու  
համար ու զիտնալու թէ հոն ինչեր կան պահ-  
ուած:

«Շէ, ան ատոր ալ իրաւունքը չունէր»:

\*\*\*

Արշալոյար կը սկսէր: Բեռնատար սայլ մը  
կ'անցնի մեծադղորդ, կը շարժուին փողոցի սա-  
լայտակին քարերը եւ ապակիները տունե-  
րուն: Կառապանը կ'երգէ ուրախ, զիլ ձայնովը,  
ժողովրդային երգ մը զուարթ: Կը թողու մա-  
տիսը, կը բարձրանայ աթոռին վրայէն: Կը  
սկսի քալել սենիակին մէջ, եւ յետոյ կրկին կը  
դառնայ զրասեղանին քով.

«Ինք կը բարձրանար գղեակին ծառուզիէն,  
ծխելով ու շարժելով ձեռքի գաւազանը եղեզէ:

«Աձուները լցուն էին ծաղիկներով, եւ  
փթթած վարդենիներուն բոյրը կը հասնէր եր-  
կու քովէն:

«Դղեակը սպիտակ տատրակի մը նման նըս-  
տած էր դարաւանդին վրայ, մշտադալար ծա-  
ռերուն շուքին:

«Կը դիմաւորէ դղեակին մատղաշ ու գեղե-  
ցիկ տիրուչին: Ժպտելով կ'ընդունի: Բռնած  
ձեռքը ձեռքին մէջ կը հրաւիրէ նստիլ քովը  
մօտիկ, շատ մօտիկ:

«Յետոյ ճաշելու կը նստին, խորովածին հո-  
տը կուզայ զրուել ախորժակը եւ ինք կ'ուտէ  
խոչոր պատառներով: Կրնայ ուտել որքան որ  
ուզէ, ոչ ոք կ'արգիլէ իրեն»:

Գ.

Սենեակին դրան կը զարնեն, տանտիրուհին  
է:

Կէս օր էր արդէն ու իր սենեակին լոյսը  
զեռ վաս: Յետոյ թղթարերը նամակ մըն է  
բերած իրեն համար:

Քունը տարեր էր գրասեղանին վրայ: Մա-  
տիսը մատներուն մէջ՝ զլուխը ծուած մէկ ու-  
սին, կը քնանար:

Կը մօտենայ անկողինին, ցորեկուան լոյսին  
մէջ խարխափելով:

«Ի՞նչ տարօրինակ մարդ է սա բանաստեղ-  
ծը, կ'ըսէ տանտիրուհին զոցելով սենեակին  
դուռը իր կոնակէն, ինչ անսովոր կեանք:

«Եյս ցուրտին թողու անկողինը պարապ,  
նստած գրասեղանին առջեւ, զրել անհատնում  
տողեր, զիխարկը զլուխը, թաց վերարկուով:  
Եւ յետոյ քնանալ հոն աթոռին վրայ, ան ալ  
ճրագը վաս ձգած: Արդեօք ինչո՞ր կան զըր-  
ուած արդ թուղթերուն վրայ, մեղք որ կար-  
դալ չեմ զիտեր»:

\*\*\*

Յաջորդ առառւն թոյլ ու վատուժ արթն-  
ցաւ: Կը բարձրանայ, կը յօրանջէ, զլուխը կը  
ցաւի: Կը շարժի սենեակին մէջ աջ ու ձախ ան-  
սպատակ: Յետոյ կը յիշէ նամակը. դանդաղ  
շարժումներով կը բանայ զայն:

Խմբաղրութենէն կը դրէին, կը ինդրէին  
որ նոյն օրն իսկ, երբ ստանայ, անցնի իմբա-  
գրատուն, մանրամասնութիւնները բերանացի:  
Քաղքէն հեռու, գիշերօթիկ վարժարանի մը

մէջ մնայուն ուսուցչի պաշտօն մը դտնուած է նպաստաւոր պայմաններով, սակայն պէտք չէ որ ուշանայ:

Կը կենայ պահ մը անշարժ, աչերը կրկին կը սեւոչ նամակին պարունակութեան, ու բարձրաձայն՝ «մնայուն ուսուցչի» պաշտօն, նպաստաւոր պայմաններ, գիշերօթիկ...» կը կարդայ Եւ կը մտածէ ստանալիք սնունդին մասին, կը թողու նամակը ու կը քալէ դէպ ի խմբագրաւուն, ստանալիք սնունդին մտածելով միշտ:

Տուն կուզայ, աղմուկով: Կեցած գրասեղանին առջեւ, ուտելուն տուած հաճոյքն ըդգալու համար մարդ անօթութիւնը հանչնալու է՝ կը մտածէ, գոհ է:

Աչքէ անցուց դրածները Եւ «Ապրող մարդ մը» անուանեց իր այս գործը: Բաւական թուով աղտոտած թուղթեր ունէր. երթարէ առաջ պաշտօնատեղին, յանձնեց խմբագրութեան:

\*\*\*

Քաղքէն հեռու է, որբերու Եւ ընկեցիկներու աղաստանարան մը որուն զպրոց անունն Են տուեր չխրտչեցնելու համար լսողները ու հոն ապրողները:

Հրատարակուեցաւ իր գրուածքը:

«Գեղարուեստական երկ մըն է այս, կը գրէ խմբագրապետը, սիրուն անակնկալներով, պատկերներով Եւ մտքերով լեցուն, կենդանի ու թրթուուն՝ յաջողած գործ մը, գրուած երիտարգական աւիւնով, նոր հաճելի շունչով, թէեւ երեւակայութիւնը շատ սարձարձակ կը վազէ անոր մէջ: Կը չնորհաւորեմ ձեզ, իմ սիրելի ու տաղանդաւոր աշխատակիցո»:

### ԾՈՎԱՓ ՄԸ

Դ.

Մանչ մը ծնաւ, ժամագործ Հրանտին զաւակն է. Եւ ան առաջին օրերուն նման էր բոլոր մանուկներուն: Անունը կարպիս դրին:

\*\*\*

Իրենց տունը կը գտնուի ծովեղերեայ,

Հին, ժողովրդային արուարձանի մը մէջ:

Փողոցները զասիվեր, ոլորապտոյտ մաղլըցելով կը բարձրանան ծովափէն դէպ ի վեր, ուր սարաւանդի մը վրայ, ճերմակ քարէ, կարճ թևերով, քրկայնիրան, կուռքի մը նման խոժողակէմ, Եկեղեցին կեցած է՝ տախտակաշէն ու քարակերտ, զամաճ տուներուն խառնիճաղանձին մէջտեղ:

Պատոն ի վեր այդ կարկտուած տուներէն շատերուն կը շուլլուին պատառուկներ, հովանի կ'ընեն զալար, պատուհաններուն վրան, ուր ծաղկաթաղար մը, յաճախ վտիտ տունկով մը մեխակի, ցուցադրուած է: Եւ կամ կատուն՝ ամենապարաբրտ բնակիչը տունին, կուշտ կոկողած արեւուն տակ, կիսափակ աչերով՝ անվերջ ճախարակ կը քալէ:

\*\*\*

Իրիկունները, մեծերը զուու գրացի՝ գրան մ'առաջ նստած, կը հազորդէն օրուան լուրերը իրարու, իսկ նանին՝ ժողված թոռները ժիր, վատուժ մատները պրկելէն, հպարտութեամբ կը պատմէ թէ ինչպէս իր նահատակ մեծ տղան թշնամիին հետ կոռւելով հերսարար ինկած: Եւ կամ ինչպէս թաղին քաջերն անսման, զա՛ գիմացի քարաշէն մեծ տունէն, ահ ու սարսափ էին սփուր ջարդին տարին, երբ թշնամի ամբոխը մոլեզնած եկեր էր կոտորել թաղին բնակիչները չարքաշ:

\*\*\*

Թաղեցիները, արհեստաւորներ Եւ մեծ մասամբ հարուստ ու աղքատ ձկնորսներ են, որ կ'երթան արեւուն տակ թէ անձրեւին իրենց ուռկանը փուլ հեռուն, բաց ծովուն վրայ, առաւուն կանուխ, երբ քաղաքը անդին կը խըռկայ:

Անոնց շապիկին կոճակները միշտ քակուած են ու թեւերը սոթուուած արմուկներէն վեր, արեւը խանձած է կուրծքերնին ու դաստակնին:

Գլխանոցնին ծուած կ'ըլլայ դէպ ի ձախ, եւ մազի խուրծ մը մնացած զուրս քովէն, ու

րուն հետ կը խաղայ հովը փայփայելով լայ-  
նաթուշ դէմքն անոնց :

Պեխերնին կ'ուրուն վեր երիտասարդները,   
իսկ ծերերունը կախուած կ'ըլլայ վար չըթներ-  
նուն վրայ : Անիկա տղամարդու պարծանքնին  
է, եւ կ'երդնուն անոր վրայ երբ կը սպառնան  
լուծել իրենց վիրաւորուած արժանապատու-  
թեան վրէժը, կամ կը վիճին ու յանձնառու  
կ'ըլլան կատարել գործ մը դժուարին :

\*\*\*

Մէջքերնին գօտի մը ունին, անոր մէկ կող-  
մը խրուած կ'ըլլայ ծխախոտին տուփը. իսկ  
միւս դին կայ անպատճառ դանակ մը ժանդոս  
կամ սուր, անոնք շատ մը բաներու կը ծառա-  
յեցնեն զայն :

Տեսնուած է գործածելնին աշխատանքի  
պահուն, երբ ոլէտք կ'ըլլայ փայտ մը տաշել,  
կտրել թել մը ուռկանէն, հանել փուշը ձուկի  
մը: Կոռուի ժամանակ երեւցած է բարձրանալը  
հայհոյանքի մը հետ կլոր, հակառակորդին  
զլիխուն վրայ : Կը յիշուի անհաւատարիմ կնոջ  
մը կուրծքը ծակելը պալուալով:

Յետոյ, անոնց բերանը միշտ լեցուն է ծու-  
խով, ողիսով ու գոյնզգոյն, երկար ու կարճ  
հայհոյանքով, զոր գիտեն ոճաւորել, տալ  
անոր եղանակ մը անուշ, չեշտ մը դնել վրան,  
ուժով կլորցնել ոռումբի մը պէս եւ գործածել  
յաշմար պարագային ու տեղին :

Եւ ան կը պոռթկայ դուրս անոնց լայն առ-  
նական չըթներէն ուրախութեան մը ատեն,  
դաշնաւորուած, նուրբ, փաղաքչող բառի մը  
նման քաղցրահունչ: Կը զոռայ բարկութեան  
պահուն բոմբինի պէս թնդանօթի, սպառնա-  
լով տապալել ու կոտորել հանդիպածը: Եւ կամ  
ցեխի կտորի մը հանգոյն, կ'աղտօտէ, կ'արտ-  
ատաւորէ դիմացինին դէմքն ու զգեստները՝ երբ  
կուրծք կուրծքի կոռուի փաթթուելու կը պատ-  
րաստուին :

\*\*\*

Բարեկամ չեն նաև դրամին հետ: Օրուան  
վաստակը կը սպառեն նոյն օրուան մէջ: Անոնք  
կ'ըսեն թէ մահուան բերնէն հաց կը խլեն, եւ

մեկնած ատեննին ծովուն բացը, վստահ չեն  
վերադասնալնուն:

Ամէն մէկը անոնցմէ պատմութիւն մը ունի  
ծովուն հետ եւ այդ միշտ սահմանածն է ճա-  
կատագրին:

Եւ ծովը ընդարձակ է, խոր՝ հոգիին պէս  
մարդուն. կը նմանի փոտած ճիւղերով պըս-  
զատու ծասի մը, կատուի մը նենցամիտ: Կը-  
տացած շան մը նման ձեռքդ կը լիզէ, եւ յետոյ  
կնոջ մը հանգոյն փոփոխամիտ է անիկա, ան-  
խիղճ:

Ե.

Ժամագործին տղան, նման թաղին բոլոր  
լածերուն, քիթը միշտ թաց, գլուխը բաց, յա-  
ձախ բոկոտ, մանկութիւնը ծովեղրն անցուց:  
Նաւակայքը, բոնւուք խաղալով ընկերներուն  
հետ նաւակներուն չորս բոլորը: Գզուըտելով,  
տապլակելով աւազին մէջ, քարեր ոստոստե-  
ցնելով ջուրին մակերեսին վրայ :

Լոգնալով:

Նաւամատոյցին ծայրը նստած, կարթովը  
պկոտիկ ձուկեր կ'որսար, նաեւ պտուղի ժամա-  
նակ կը սլքտար թաղին բանջարանոցներուն  
ցանկապատերուն առջեւ:

Շատ անգամներ ծովը թաղած է զայն.  
Խուրջ վտանգներ ալ ունեցաւ. ջուրին հետ խա-  
զա: չըլլար, վասովով լեցուն հրացանի մը կը  
նմանի: Գլուխը պատուեցին քար նետելով ե-  
տեւէն: Ստացած զաւազանի հարուածներէն  
թեւերը վիրաւորուեցան յաճախ: Յանկապա-  
տերէն վեր չուլլուած պահուն ինկաւ վար ու օ-  
րերով կաղաց: Բայց ասոնցմէ ոչ մէկը կրցաւ  
զգեստնել զայն, հասակ նետեց խանձելով արե-  
ւէն գլուխին ու թեւերը: Եւ գիտէ համը ինչպէս  
բոլոր պատուղներուն, նոյնպէս եւ ծովին աղի  
ջուրին: Լացած է ցաւը զաւազանին հարուած-  
ներուն, տեսած զլիսէն վազող արիւնը: Ինքնա-  
զոհ, գիտած է փոշիներուն մէջ պառկած հա-  
կառակորդը, ուրախացած՝ լսելով ցաւի ճիշերն  
անոր:

\*\*\*

Տասնըհինգ տարեկան մանչ մըն էր երբ

նախակրթաբանը աւարտեց, խոշոր գլխով, թը-իսպէմ, մեծ մեծ աչերով, ժիր, սրամիտ: Բարկացոտ ու յանդուզն ստահակ մը, որ ծա-նօթ է թաղին բոլոր պարտէզներուն մէջ զըս-ռուող ծառերուն որակին եւ անոնց պառուզին համին: Գիտէ թէ անոնք ե՛րբ կարենալ ուստե-լու չափ հասած կ'ըլլան եւ համոզուած է թէ պառուզին կատարելապէս հասնելուն սպասողը տիմար մըն է, որ միշտ կը յուսայ ու կը պատ-րաստուի ուստել:

Դէմքին վրայ, գլխուն ու անդամներուն, վէրքերու սպիներ կ'երեւին, պատերազմէն յաղթական վերադարձող մարտիկի մը պատ-ռանշաններուն նման, եւ ան, հպարտ, կը պատմէ, ցոյց տալով զանոնք, թէ գլխուն սա պատուածի նշանը ո՛ւր, ի՞նչպէս է եղած, կամ որո՛ւն զծածն է ճակտին վրայի սպին:

Իրեն նման քանի մը մանչերու գլուխն ան-ցած, ան հիմա արշաւանքներ ալ կը կազմա-կերպէր թաղէն գուրս, մօտակայ այգիները, երբ թուզերը կը սկսէին կակղիլ, նուռերը կարմրիլ եւ կամ գերեզմանատան լոտենինե-րուն լայնարուն՝ լոտուները սեւցած կ'ըլլա-յին:

Ան զիտէ՝ թէ անոնք ո՛րտեղ կը գտնուին առատութեամբ եւ ո՛ր ճամբան աւելի կարճ, ապահով է: Ու ո՛ր այգիին ծառերը աւելի զիւ-րամատչելի են:

Այդ պահներուն ան լուրջ ասպետի մը կեց-ուածքն ու շարժումները կ'առնէ:

Զեռքի ձկուն ոստը ճօճելով, փորձառու հրամանատարի մը նման հրամաններ կուտայ:

Պահակներ կը կեցնէր չըսնուելու համար այգեպանէն:

Կը ցուցընէր հասած պտուզներով ճիւղերը ծառին վրայ գտնուողներուն: Կը սաստէր ան-ճարակները ու կը հայհոյէր խարդախներուն ե-րեսին, երբ կը փորձէին մաս մը պահել աւա-րէն:

\*\*\*

Հայրը քովը առաւ զայն որպէս զի արհես-տը սորպի: «Ոսկիէ ապարանջան է, տղա՛ս.

մարդը հարուստ չ'ըներ, բայց անօթի ալ չես մնար», կ'ըսէր ան: Կը մտածէր նաեւ այս տա-րիքը առած մարդը նոր ճեռնարկներու մասին: Խանութը մեծցնել, վաճառականութիւն ընել, եւ զեռ ուրիշ միտքեր ալ ունէր:

Սակայն տղան, մաքրելու տեղ ժամացոյ-ցին գործիքները, կը կոտրէր զանոնք յաճախ: Աշխատած պահուն կը մտածէր աւելի փայլուն առարկաներու վրայ, գոհարավաճառներու ցուցաինդիւնուն մէջ տեսնուած գոհարեղէն-ներուն, նորածեւ զգեստներու: Հաստ զիր-քերու վրայ, նաեւ ճեռքը հասած զիրքի մը մը մէջ կարդացածներուն մասին:

Օր մըն ալ հօրը առարկութենէն ջը-ղայնացած, իրբեւ պատասխան, կարճ, պա-րարտ հայհոյանք մը շաշեցուց խանութին մէջ, մտրակի մը սկս որ ճամբայ կ'ուզէ բազմու-թեան մէջէն յառաջանալու համար, եւ զուրս ցատկեց խանութէն:

\*\*\*

Ժամանակ մը անգործ մնաց, այդ օրերուն երկար երկար ընթերցումներ կ'ընէր ան: Գը-րատան մնայուն յաճախորդը եղաւ: Եւ երբ զուռները կը գոցէին, մինակը կը թափառէր դաշտերը, երբեմն ալ մտածումներու մէջ թաղ-ուած կը մնար, անշարժ նստած:

Լուրջ երիտասարդի մը հովերն առած է ան հիմա: Երկար առատ մազեր ունի: Քալած պա-հուն փողոցները, չի սուլեր: Հեռու կը մնայ իր հին ծովերզերքի խաղընկերներէն. յետոյ չէր ուզեր որ իրեն «կարպի՛ս» կանչէին, կարա-պէ՛տ:

\*\*\*

«Այս անօգուտ տղուն վերջն ի՞նչ պիտի ըլ-լայ, անօթի պիտի մնայ օր մը», կ'ըսէին ծնող-ները:

Շատ մը օրեր վերջ աշխատելու զնաց գոր-ծարանի մը մէջ: Վաստկածին մէկ մասովը ըս-կաւ զասեր առնել: Լուրջ նիւթերով կը հետա-քրքրուէր կարապետը, շատ մը երկերու մասին կը խօսէր:

«Բանատե՛ղձը» կը կանչէին զայն թաղին

մէջ: ՏԵսնողներ էին եղած անոր մէկ գրած բանաստեղծութիւնը՝ հրատարակուած օրաթիւթի մը երրորդ էջին վարի մասին վրայ:

### ԶԱՅՆԵՐ ԿՑԿՑՈՒԲ

Ե.

Շէնք մը, որ, խաչի մը պէս խոշոր, իր ծանր մարմինը տարածած է գետնին վրայ: Եւ այն հողը որ կրնար ցորենի արտ մը ըլլալ յուռաթի, օթեվանն է եղած մակարոյծներու խումբի մը:

Քարաշէն է ան: Մզլուած ու բորբոսած պատեր ունի, կանչցած կղմինտրներ:

Խրտուիլակներու նման տանիքէն վեր ցըցուած ծխնելոյզները, հիւծած անճոռնի դէմքեր ունին: Ու փայտաշէն քիւերուն տակ ծակծըկուած, բոյն ևն շինած թոչունները, եւ այն շինքը շինուած պահուն ձարտարապետական ձեւ դոյլութիւն ունեցած չէ:

Կան մարդիկ որ զայն ախոռի մը կը նմանեցնեն, ուրիշները թիարանի, զնոտանի, նկուղի, ջրամբարի:

Այո՛, ամէն ատոնց կը նմանի անիկա, ախոռի՛, անասուններու համար հասարակ դասակարգէ: Թիարանի՛, զնոտանի՛, որովհետեւ մարդ կենդանի դիակ մը պէտք է որ ըլլայ եւ կամ դատապարտուած մը՝ մնալու համար հոն, հաստ երկաթէ վանդակներով նեղ պատուհաններէն ներս, թանձր պատերուն ետին:

Նկուղ մըն է, շինուած հողին վրայ, քանի որ տարուան բոլոր եղանակներուն, արեւը անոր պատուհաններէն ներս մտնելու չափ չերկարիր:

Ջրամբար մը, զի միշտ անջօշափելի, բայց քեզ թաղող ջուրի հոսանքով մը լեցուն է:

Եւ այս պարիսպներով ըրջապատուած հաստատութիւնը որուն ըրջափակին մէջ տընկուած ծաղկատունկեր կան՝ խեղկատակի մը զգեստներուն վրայ գանուող գոյնզգոյն լաթի կտորներուն պէս եւ ծառեր բոժոժներու նըման, բաժնուած է զանազան պատապարաններու:

Անոր մէջ կը բնակին հաշմանդամներ, արեւին լոյսէն զրկուածներ, ախտավարակներ, աշխարհի տափակութիւնը փոթորկողներ, ծերեր, յդի կիներ, ծնողազուրկ տղաք՝ խօսուն շարժանկար մարդկային պատմութեան:

Հոն կը սնանին նաեւ պարարտ մուկեր, կանաչ մողէսներ, ճանձեր զոյնզգոյն, կ'ապրին նաեւ խլէզներ որոնք կը դժագրեն պատերուն վրայ:

Մժեղները միանուագ երգերով կը սաւանին: Մլուկները բարի զալուստ կը մաղթեն ներս մտնալէն, եւ լուերը ցատկուատուք կը խաղան անոր վրայ: Իսկ ամենաաշխատասէր տարրերն են հոն սարդերը՝ որ կը չինեն անվերջ, ու խոնաւութիւնը՝ որ պաղապար կը քանդէ:

Եւ յետո՞յ:

Չ'արժեր խօսիլ երկար, աշխատէ՛ միշտ լեցուն պահէլ բաժակդ եւ երբ լեցուն է, զոհ եւ ուրախ պարպէ՛:

Արեւը բո՞յ մըն է, կը հասկնա՞ս. կը ժըպտի անոր որ ձեռքն արծաթ մ'ունի, եւ կը մնայ ծոցդ այնքան, որքան որ կը կշռէ ձեռքիդ արծաթը:

Զ.

Քիչ անդին որրանոցէն, կ'ապրին խումբ մը քաղքին խելօքներէն, անոնք որ չատ միտք յողնեցուցին հասնելու համար մեծ բաներու եւ հիմա իրենց անձոռնի հոնչիւններով կը լեցնեն զիշերին լուռթիւնը եւ կը պղտորեն լոյսը ցորեկին:

«Սա՛ զգեստները որ կը կրեմ, կ'ըսէ երիտասարդ մը ցնցելով պարզ ու թեթեւ քթանէ գունաւոր բածկոննը, զոհողութիւն մըն է որ կ'ընեմ, անտանելի բեռ մը ծանր՝ դրուած անասունին վրայ:

Եւ երթալ զալէ վերջ պարտէզին երկայնքը, կեցած ուղիղ, զլուխը վեր, կը չարունակէ բարձրածայն՝ «Պէտք է ըլլամ ես ալ վաղը երկաթի կտոր մը հասարակ, իսկ աւելի ուշ սա կառաքաշը Փչացող: Պիտի ճախրեմ երկաթէ ճամբաներու վրայէն առաջ, բարձրասոյլ»: Ու կը սկսի սուլել կառաքաշի մը սուլին նման, բարձրածայն ու կծու:

Կեցած տեղը, լոելէ վերջ վայրկեան մը, մտրակուած մտածումէ մը՝ «Բայց կարելի է որ բլլամ է չու մը պոչը նուաստ, որ ո՛չ կը մեծայ ո՛չ ալ կը կարձնայ» կ'ըսէ: «Ասիկա անտանելի է, զարհութելի իսկապէս»: Եւ կը սկսի պոտալ, բողոքել, ճշալ բոլոր ձայնովը՝ «Զէ չեմ ուզեր բլլամ է չու մը պոչը, չէ՛մ ուզեր»:

«Ա՛խ, ես ինչո՞ւ խնձոր մը չեղայ, կը պատպատի նորատի աղջիկ մը նստած պատին տակ եւ լալահառաչ, ա՞խ ինչո՞ւ չեղայ: Սիրականս զիս պիտի գնէր շրթունքին վրայ ախորժակով, ես որքա՞ն երջանիկ պիտի զգայի ինքզինքս անոր բերնին մէջ, բայց ես ինչո՞ւ խնձոր մը չեմ: Ան ալ ինձի նման աղջիկ մըն էր կարմիր այտերով ու քաղցրահամ, պղտիկ սիրուն աղջիկ մը սիրահար»:

\*\*\*

Հաստատութեան դիմացը ծառախիտ պարտէլ մը կայ բնդարձակ: Սօսիները խորհրդառ ձայներով կը սօսաւեն ու շուն մը քոսոտ, ցոռւկը տնկած, արեւուն տակ այս կողմ այն կողմ վազելով կը հաջէ՝ շարժելով պոչը ևտէն:

Զրօսավայր մըն է ան, հոն կը տեսնուին ուսէպ, քաղքէն եկող սիրատարփիկ զոյգեր եւ ծառերուն տակ նստած, ըմպելիներով տաքցնելէ վերջ զլուխնին՝ շատ մը անուշ բառեր կը փափսան մէկզմէկու:

Եւ ժամանակ առ ժամանակ չինքին մօտէն կուզայ անցնիլ Փշալով կառաքաշը հսկայ: Արձակելով մուխ ու բոց երկաթուղիին վրայէն, ետեւէն կը քաչէ պոչը երկար, միջոցը պահ մը կը լեցուի աղմուկովն անոր:

\*\*\*

Կարապիտ միշտ զիւզը կը մնար: Քաղաքը հեռու է ու երթեւեկը սուզ: Երկար, ինքնամփոփ աշխատանքի օրեր կ'ապրի:

Փակուած սենեակին մէջ, առանձին կ'ըլրայ զրքերուն ու մտքերուն հետ: Պաշտօնին պարտադրած ժամերէն զուրո՞չ հազիւ կը տեսնեն զայն: շատ քիչ անզամ դարձեալ՝ որոշուած ժամերուն, պաշտօնակիցներուն հետ կը զըս-

նուի ճաշասեղանին վրայ:

Շատ մը նիւթերու մասին կարդաց իրմէ հաստ զրքեր: Նոր դէմքերու եւ հարցերու հետ զէմ առ զէմ եկաւ, եւ զարդացած, սակաւախօս մարդ մը դարձաւ:

Նաեւ բազմաթիւ էջեր զրեց ու պատռեց, կրկին զրելու համար սակայն: Չայն մը յաճախ կուզար չեղել երեւակայութիւնը եւ ինք կ'երթար շատ ու շատ հեռուները, կը զրէր նիւթերու մասին որ դործին հետ յարաբերութիւն չունէին:

Իր զրուածքները կը փնտուուէին հիմա: Իրաւ շատ մը արտառոց զաղափարներ կ'արտայայտեն, զայթակղեցնող՝ շատ անգամ, բայց կը կարդացուին, իրենց տաք ու բարախուն զգացումներուն համար: Նաեւ, թերեւս, որովհետեւ ան վէսութեամբ կը հայնոյէր:

Անուն մը ունի, աչքառու նոր մըն է, թերու ու զէմ կը խօսին իր զործերուն վրայ:

Է.

Յոզնավաստակ ձմեռէն վերջ եկաւ դարունը: Յորեւէները դաշտերուն մէջ երկար պտոյտներ կ'ընէ: Կը քալէ անվերջ անդերուն մէջէն, դիտելով ծաղիկները բազմազոյն, վերազարթնող կանանչը զուարթ: Կ'ունկնդրէ թոչուններու երգերը: Նաեւ կը նստի արտերուն քով աշխատող մշակներուն հետ զրոյց կ'ընէ հողին մասին, բոյսերուն, միջատներուն, վնասակար թոշուններուն:

Կը զիսէ թէ ինչպէս արեւախանձ դէմքով քրտնաթոր պարտիզպանը կը վերցնէ հողին շերսը երկժանիով, կը զարնէ զետնին փիրելու համար, կը ցանէ սերմը ակօսին մէջ, հաւասար քայլերով երթալով տուած հեռուները եւ վերադանալով ետ: Կամ ինչպէս ճամբրայ կուտայ ասուակին ածուներուն մէջ՝ բանալով ու զոցերով ջուրին ճամբրան:

Գիտէ դարձեալ թէ ո՛ր ամսուն մէջ կը ցանուին ստեղինն ու բողկը, ո՛րքան ժամանակ վերջ կը սկսին ծլիլ անոնք եւ կը հասունան հողին մէջ: Ո՛ր ամսուն մէջ ցորենին ծիլը կը ձեղքէ հողը, կը բարձրանայ արեւուն տակ:

Համբած է կակաչին ու պատահած միւս վայրի ծաղկներուն թերթիկները պատկներուն: Դիտած ձեւերն անոնց բաժակներուն, ո՞ւ գտնուին առէջներուն, սերմնափակին: Ծանօթ է նաև պաղատու ծաներու տեսակին, իրենց յարմար օգերեւոյթները եղանակի ընթացքին: Այս', ասոնք բոլորն ալ անկարեւոր տեղեկութիւններ են, չատ հասարակ, և չն կարդացուիր իմաստուններու հաստ զրքերուն մէջ:

Երբ յոգնած կ'ըլլայ քալելէն, բերենքն ի վար կը պառկի ծառի մը շուքին, երկու ձեռները դրած գլխին տակ: Կը դիտէ հանդարս երկինքը ազատ, անսահման կապոյտի անջրապեր լոյսերով, անկապ ձայներով լեցուն, եւ կ'արբենայ լոյսով ու ձայներով: Կը յօրանջէ սիրատարփ զոյգերուն ետեւէն, որոնք կուզան անցնիլ քովէն ստէսլ, արեւով հարբած, հոլովելով չատ մը բազմիմաստ բառեր, եւ որոնք կը ծիծաղին անշուշտ այս երազող երիտասարդին վրայ ծոյլ:

## Է.

Օր մը իրիկնամուտի պահուն հեռուններէն դարձին, անդերը կիսող շաւզի մը վրայ կը հանդիպի գեղջկուհիի մը. ճակտին փշող հովք, թրջած լաթի նման փակցուցած է շրջազգեսար մարմնոյն: Կը ցցուին նորափթիթ ծիծերը, կունտ կունտ պտուկներն անոնց: Կ'երեւին ոլացիկ սրունգներուն գծերը, կը կորանայ փորը զգեստին տակ: Նէ կը քալէ առաջ՝ երգելով զուարթու շրջելով օդին մէջ արագ արագ ձեռքի ձիւղը որ կը սուլէ միանուագ:

Բարեւեց: Եւ երբ հասան իրարու՝ կ'անցնէր աղջիկը քովէն, բոնեց թեւէն, դառնալով ետ կը քալէ անոր հետ ու՝

— Ռւսկից կուզաս, կը հարցնէ:

— Այդիէն, կը պատասխանէ աղջիկը առանց հեռանալու:

— Այս ժամուն, շուտով պիտի մթնէ, եւ դուն մինա՛կ այս երկար ճամբուն վրայ:

— Ես չեմ վախնար, կ'ըսէ նէ պարզ ու ինքնավստահ ձայնով, ինչո՞ւ համար պիտի զայն:

վախնամ, երախայ մը չեմ:

Քով քովի կը քալեն, քոռելով իրարու, մէկ հոգիի համար զծուած արահետէն:

— Քանի տարեկան ես, կը հարցնէ պահմը լուելէ վերջ: Ան աղջկան վրայ կը մտածէր:

— Տաննեւութը (կուրծքը լայցնելով): կը ստէ, հաղիւ կայ տասնեւհինդ տարեկան:

— Ինչո՞ւ ծածկեց իր տարիքը, կը մտածէ: Ե՞րբ կը ծածկեն կիներն իրենց տարիքը:

Ռւ գարձած աղջկան՝

— Ռւրեմն սիրակա՞ն ունիս:

— Այս', կը հաստատէ զոհ ժպտելով ու հըպարտութեամբ, ան այգեսպանին մանչն է: Մեծը: բարձրահասակ ու սեւահեր է:

— Ան քեզ գրկա՞ծ է:

Հաստատական նշան մը կ'ընէ գլխով:

— Քանի անդամ, զարմացած ու միամիտ դէմքով:

— Մենք զիրար կը սիրենք, կը պատասխանէ աղջիկը:

— Այսպէս կը զրկէ սիրականդ (թեւը բուրած մէջքին):

— Ո՞չ այդպէս: Այդ տեղէն չն զրկեր, կ'ըսէ նէ, ա՞խ զուն զեռ զրկել ալ չես զիտեր: Հո՞ս, ասկէ, կ'ըսէ բարձրացնելով տղուն ձեռքը վեր լանջին ժօտ, եւ համբուրելով այլայլած տղան կը փախի ծլուրլալով:

Կը վազէ աղջկան ետեւէն: Նէ բացազանչութիւններ արձակելով զուարթ կը ճախրէ առաջ: Ի զուր, չի կրնար հասնիլ անոր:

Կը կենայ ճամբուն վրայ, եւ յիսոյ զանալով ետ, կը քալէ դէս ի տուն, մտածելով սիրոյ մասին, կնոջական անուշ համբոյրներու: Կը սարսաայ եւ ականջներուն մէջ կուզան բըզդար չատ մը հին ու նոր ուրիշներէ լսուած ճայներ:

Իրաւ, սէրը հաճելի, քաղցրաբոյր աղտոտութիւն մըն է որմէ կ'ուզես աղտոտուիլ, մարմնով ու զլխով:

Կը պարտուիս երբ կը սիրես, կը յաղթես երբ արիութիւնը կ'ունենաս արհամարհել ինքնավստահ ձայնով, ինչո՞ւ համար պիտի զայն:

Կը տանիս սիրով բեռը սիրածիո՞ք՝ մոռցը-  
ւած եսով, և Հերոս մը չես նկատեր ինքզինք :

Եւ ինչ որ ալ բլլայ իսկապէս, կ'ուրախացնէք, ու չես ցատիր ասլրած այդ բարի կամ չար օրերուդ համար:

ԱՐՁԱԳԱՆԳԵ

Յորենի վոքրիկ ծիլերը հասակ նետեցին  
արեւուն տակ, հասկեր գարձան բարձրուղէշ,  
յևոյ՝ ատոք՝ չիկնեցան: Մասերը որ ծաղկած  
էին, պառզներով բեռնաւորուած են:

Օբեր ու ամիսներ կ'անցնին : Երկինքը դարձեալ կը սկսի ամպոտիլ յաճախ : Հողը օքերով թրջած կը մնայ :

Անդերուն բերքերը վաղուց հնձած, կամ-  
նած ու շտեմարաններն են ամբարած։ Մկնիկ-  
ները կ'առնեն իրենց բաժինը, միաքիսո՞ կը ծի-  
ծաղին ամբարողներուն վրայ եւ կը գզուըստին  
նրարու հետ։

Գիւղացիները իրենց հիւղերուն պատռա-  
հաններն ու տանիքը ամբացուցած՝ կը սպասեն  
հասնելիք անձրեւախառն հովերուն, ձիւնին ու  
ցուրտարուն խթատ :

Շատ քիչ անգամներ կարելի է ըլլար քալել  
դաշտերուն արահետներին, երթալ հեռուները,  
և վերադարձին՝ ուները թաց հողի շերտերով  
բևոնաւորուած կ'ըլլալին:

Արագիլները ոկտան գաղթել, քիւին տակ  
չեն ծիծեռնակները, չե լսուիր արտօյտին եր-  
պը հնձուած արտերէն։ Անձրեւներէն զոյացած  
ճախճախուտներէն կը հասնի միայն, սառն ու  
միանուագ, զորտերուն կոինչը ականջ ծակոց։

### **REFERENCES**

Աս հին ու խարխլած նաւամատոյցին վրա-  
յէն կար ատեն մը որ նստած՝ ոտները կախած  
վար, կարթովը պղտիկ ձկներ էր որսացած:  
Եւ այն ատեն ա'յս նոյն նաւամատոյցը նոր էր  
շինուած, տախտակները սեւցած չէին ու փրո-  
տած, ոչ ալ զերանները ջուրէն լիզուելով բա-  
րակցած տեղ տեղ: Նաեւ անոնք հիմա լեցուն  
են ուղականջներու արցակներով, ուրիշ շատ  
մը փայլուն կանանչ ջրարոյսերով, երկար ոչ-  
պեսով:

Բայց ծովը նոյնին է, ահզ մը լուրթ, Հանուր սէղեր կան առակը, Եւ ուր որ առաջ է՝ կանանք:

Քարերը խոչոք՝ ջուրին մէջ իրենց ակալուն

Պահերը կը յառաջանան : Մայիսի պայծառ  
դիշերը՝ լիցուն լուսնին լոյսով, բոյքերովը  
ծաղիկներուն : Ասաղերը կը պապզան երկնա-  
կամարին վրայ :

Ճպուռներուն ճռճոխնը կը լսուի արտե-  
րէն։ Ամէն մէկ շուրջի համար, ու շուրջի ետե-  
ւէ, զիմացի զրօնավայրի քոսոս շունը կը հա-  
ջէ։ Իսկ կառաքաշը շողեշարժ միջոցը դզրդե-  
ցնելով կը վաղէ առաջ, կբակուած իժի մը ողէս  
բարձրասովլ։

Մարդ մը որ երիտասարդ է ու առողջ,  
նստած է սենեակին մէջ մինակ, ու մատիտով  
շատ մը ճերմակ է ջեր կը սեւցնէ, խօսելով  
ինքն իրեն հետ ։ Ունկնդրելով գուրսէն համազ  
ձայները, մոմ իջակը դիմելով :

Յետոյ, յաճախ բարձրաձայն կ'երգէ զը-  
րածները, իրրեւ թէ մինակ ըլլար անհուն տիե-  
զերքին մէջ : Ան թունաւորուած է երեւակա-  
յութիւնով :

— Ի՞նչպէս կը կարծես տեսնել զայն :

— ԵՐԵՎԱՆԻՒԹՅ է :

— *U. J. M'*, *u. j. m. u. q. l. p. k. u. j.*

Կը զրէ զարունի ծաղկած բուրազանդ դաշ-  
տերուն ու անոնց մէջ փայլող ծաղիկներուն  
մասին։ Ամրան անուշ բերքին, թաց աշունին  
անցած։ Փաթիլ փաթիլ, ճերմակ ծաղկաթեր-  
թերու նման թափող ձիւնին։ Կը զրէ ծովուն  
վրայ, լեռներուն, մահուան ու կեանքի մասին,  
գեղեցիկ կիներուն, նաև հիմա սիրու վրաւ։

Իսկ քանի մը քայլ անդին, հաստ պատերով, երկաթաձող պատռւհաններով չէնքէն կը պոռչտան խնդիրը ստուծ բիբերով։ Ան չի լսեր ստկայն անոնց բառերը, ի վիճակի չէ հասկնառու։

են: Մակընթացութենէն կը ծածկուին անոնք, եւ կը շուցընեն իրենց կուզ կոնակները երբ տեղատութիւն կ'ըլլայ: Ինք անոնց վրայէն ցատկած է ջուրին մէջ, սուզուած ծովուն տակը:

Իսկ ծովափը նոր շինուած չէնքեր կան: Զկնորսներու տուներ, մանրավաճառի խանութներ, սրճարան մը, եւ ամայի էին այս տեղուանքը առաջ:

Սկսաւ բարձրանալ փողոցն ի վեր: Զկան քալած ճամբուն վրայ իրեն ծանօթ շատ մը չէնքեր: Մէկ քանին փլցուցած են եւ անոնց տեղերը պարապ կը մնան, իսկ ուրիշներ վերանորոգուած են անձանաչելի ըլլալու աստիճան:

Մառեր, որոնց պտուղին տեսակին ու համին ծանօթ էր՝ կորեր էին: Տեսաւ պարտէդներ որոնց երբեմնի ցանկապատերուն յաջորդած էին քարչ բարձր պատեր, անանցանելի ըլլալու աստիճան:

Շատ մը փողոցներ որ ատենօք պարզ ու մաքուր հող էին, սալայատակուած զտաւ, գըուիներ՝ յայնցած:

Իրենց տան ետեւը զտնուող փոքրիկ պարտէդին մէջի սալորենին մեծցեր է ու դարձեր խոչոր ծառ մը, հիմա բաղմաթիւ ճիւղեր ունի: Կը մտածէ դիտելով դայն, արդեօք պտուղներն ալ անոր փոխած են իրենց համն ու գոյնը:

Հայրը, կորաքամակ ծերունի մըն է այլեւս, իսկ մօրը սեւ մազերուն մէջ ճերմակներ կ'երեւին եւ պէտք եղաւ ծոիլ որպէս զի կարենար համբուրել իր տղան, այն լաճը զոր զրկած կուրծքին վրայ պտուցուցած էր երբեմն:

\*\*\*

Հարցուց ծերերուն, շատ մը մարդոց մասին: Աղուոր իրենց կեանքով ու արկածալի պատմութիւններով, որոնց չհանդիպեցաւ իրենց տեղերը, կըկրպած սրճարանի մը առջեւ եւ կամ ժամուն հրապարակը, ծխելով, շաղակատելով զրադած: Դեռ կայտառ էին անոնք, ու այս բոլոր փոփոխութիւնները, անյայտա-

ցումները՝ կարճ ժամանակամիջոցի մը ընթացքին:

Մօրը ձեռքովը փռուած իր նախկին անկողնին վրայ, որ անտէր էր մնացած, պառկած է կրկին՝ ծանրացած մտածումներով: Կը մտածէ ցորեկը բոլոր տեսածներուն ու լսածներուն վրայ, կը յիշէ անոնք որ չկան այլեւս, եւ յետոյ՝ «Բայց չէ՞ որ ես ալ չեմ այլեւս հին մանչը բոկոտն, խլինքոտ, շապկին ծայրերը պոսթկացած դուրս տարատէն: Գլուխը բաց, գոնչիկ փողոցային երգերով, զունազեղ հայ-հոյանքներով: Դեռ աւելին կայ. Զէ՞ որ ինք կը մտածէ հիմա, ուսած է, տեսած, զիտէ շատ մը բաներ որոնք անձանօթ էին իրեն:

Դարձեալ, ունի ախորժակներ սիրոյ:

Եւ կը մտածէ ապազայի վրայ: Ետ մնացած ծեր մլուկ մը կուգայ խտղտացնել ծոծրակը: Մատներովը պառկած տեղը կը փնտոէ զայն, յետոյ մեքենական շարժումով մը ձեռքը կը տանի քթին, կը ծամածոի դէմքը:

Բայց ի՞նչ է այս ապագան. մեծ, կանանչ կեղեւով փայլուն ձմերուկ մը. սառած ձեռներուկ մէջ կը զարձնես աջ ու ձախ, կը զարձնես, կը զարնես կուշտերուն: Դրած ականջդ վրան, կը սեղմես մեղմիւ լսելու համար հասունութեան արձագանգները: Աւելի ետքը՝ կը սրես զանակդ ու բռնած կոթէն կը պատրաստուիս կորել, անհամբեր սպասելով ելլելիք գոյնին, համին, եւ շգիտես թէ ինչ պիտի ըլլայ ուտելիքդ:

Է՛ս, չ'արժեր մտահոգուիլ սակայն, ամէն կօշիկ հագնող մարդ, մեծ կամ փոքր կոշտի մաս մը ունի սաներէն մէկուն վրայ որ կը նեղէ զինքը, բայց բոկոտն չի քալեր ատոր համար եւ ոչ ալ ոտքը կորել կը մտածէ:

Եւ խոր զիշերին մէջ լսեց մօրը զգուշաւոր քայլերուն ձայնը. նէ եկաւ համբուրել զաւակը, ծածկել անոր վրան, ինչպէս որ կ'ընէր առաջ՝ մանկութեանը օրերուն:

ԺԱ.

Կարապետ կ'ապրի դարձեալ տունէն հեռու, քաղքին լուս, հեռաւոր մէկ թաղին մէջ:

Հոն մարդերը շատ հազուագէպ են փողոցներուն մէջ. կանայք աւելի պարզ, եւ մեծ ու պլրպահիկ զրազած տնային աշխատանքներով:

Միայն իրիկնամռւտին է որ փողոցները կը լեցուին դպրոցէն արձակուած տղոց ուրախ ճիշերով, որ կը ցրուին մթնցող օրուան պահուն: Իսկ լուսնկայ չոր գիշերներ երբ կ'ըլլան, տան մը դրան առջեւ կը խմբուին օրուան ուշագրաւ դէպքերը, որոնք կը լայննան, կը տարածուին ու կը խոչորնան այդ յոզնած մարդոց բերնին մէջ: Եւ կամ հին յիշատակներ են որ ետ կուզան՝ աշունի տերեւաթափ ծառերուն մէջէն անցնող զով զեփիւներուն նման արժդոյն:

Մենեակին զոյդ մը պատուհանները նեղ ու բարձր՝ կը նային փողոցի մը վրայ, հոն կարգով շարուած կը կենան անուղիղ ծեր աքասիաներ: Երբ հովը կը Փէէ, կը թափահարուին մեծ աղմուկով անոնց մերկացած ճիղերը, իսկ տունը կը ցնցուի, տան մէջ առնուած ամէն մէկ քայլին հետ, կը զանդաշն ապակիները:

Յետոյ գիշերապահին ճոկանին հարուածներն են որ կը համբուին գիշերին մէջ անկիւնէ անկիւնէ անկիւն, եւ յօրանջող վաճառորդի մը խըսպոտ ձայնը պաղատապին կուզայ երկարի փողոցին մէջ:

Տունը խաղաղ է, մեռելային լուսթեամբ, յողնած արհեստաւորն ու տնային աշխատանքն պարտասուն կինը կը ննջն անշարժ:

Տղաքը որ զուարձանալէ առաջ իրենց մանրիկ ձեռներով աշխատիլ են սորված եւ ուտելէ աւելի չուտել, կ'երազեն՝ բերաննին բաց՝ մեծ ու աղուոր հերոսները հեքեաթին, զոր պատմեց մամն իրենց, ո՛վ զիտէ քանիերորդ անգամն ըլլալով: Եւ անոնց պատկերները հըմայիչ, ոսկիկ ձարմանդներու նման կ'օղակուին իրարու իրենց փոքրիկի մտքերուն մէջ: Կ'ափսոսան որ անոնք ալ եկած են աշխարհ, ուր միշտ դրկանքը կայ, ուր աշխատելու է չարաշար, եւ ուր պէտք է խնայողութեամբ ուտել չոր պատառն իսկ աժան հացին:

ԺԲ.

Անդաղար կ'աշխատէր դարձեալ: Կ'ըլլային դիշերներ որ ճրազը մինչեւ լոյս վառ կը մնար եւ հակառակ փշող ցուրտ հովերուն յաճախ կը շանար պատուհանը: Գրածը կը կարգայ բարձրածայն գիշերին լուսթեանը մէջ ու ականջ կուտայ արձականգին: Յետոյ, որովհետեւ սենեակը սիկարէ թներուն մուխով, լամբարին ծուխովը լեցուած կ'ըլլայ:

Տնեցիները վարժուած էին իր կենցաղին: Սիրով կը հանդուրժէին այս բոլորը, որովհետեւ լաւ կը վճարէր, եւ այս հեռաւոր մասին մէջ քաղքին, սենեակ վարձողները հազուադիւս կ'ըլլային:

Կը զրէ գիրք մը, անոր մէջ կան յիշատակները, երազները մանկական: Բոլոր անոնք որ դրաւած են զինքը:

Բնութիւնը իր զուարթ զոյներով թերթերը կը բանայ անոր գործին մէջ ու ան կը դառնայ մանրանկարազարդ ձեռագիր մը:

Մէրն ալ եկած է իր չարաձճիի մանրիկ բայց տաք մատներով թրթուացնել անոր սիրտը, կը խաղայ երեւակայութեանը հետ: Հասակը կ'երկարէ գլուխէ գլուխ իր բազմաթիւ հակադիր զոյներով ու կ'երանզաւորէ գործը:

«Մէրը որ պաղարան մըն է արեւով լեցուն, կը զրէ, որ զաշտ մըն է մոլեխինզներու մահարոյր, որ ածու մըն է լուսապսակ կապուտիկներու: Եւ զինիի նման՝ աւիւններ կը ծնի: Կը վիրածէ մարզը կապիկի մը յիմար: Կը սորբեկացնէ, կ'ընէ սիրոզը սիրածին ոտքին մուձակը: Կը պճլտայ դահճի մը զանակին նման գլխիդ վրայ, կը կարէ զլուխդ մարմնէդ: Խնձորի մը պատասին նման անուշ է նաեւ ան, եւ կարագի ակս կը հալի բերնիդ մէջ:

«Մէրը շատ մը երգեր կը քանդէ: Կ'երգէ աննման քերթուածներ, եւ վերջապէս ձաթած որինդի մը նման կը ճզայ: Անձայն կ'իյնայ վրա հողին վրայ, շիւղերուն ու պաղ քարերուն քով»:

Նաեւ կ'արձագանգէին անոր զիրքին մէջ շատ մը հեռաւոր բաներու ձայները, անտես-

ուած, վանսուած՝ ընկերութենէն։ Ախտերու դանօթներու նման՝ կայծի մը հպումովը պայ-  
նման մեկուսացուած եւ որոնք սակայն կ'ապ- թելու համար մարդկութեան գլխուն վրայ։  
րին կենդանի, կայտառ, մարդուն դէմքն ի վեր  
նհտուելու պատրաստ։ Վառօգով լեցուն թըն- գ. ԳԵՂԱՐՔՈՒՆԻ

## Հողի կարօտ

ՕՐ. Ա. ՄԷԼՎԻՔԻՄԻՆԻՆ

Լեռներու կրծքէն կ'երկարին մինչ գիւղ,  
Հորիզոնի գաղջ կանանչը գըծող  
Ճերմակ համբաներ . . . ու զերդ ծով անձիր,  
Դաշտեր ծոցւրած ու դաշտեր կարմիր։

Բոներ եմ գիւղի ոլոր ծառուղին.  
— Արեւն ուսերուս որպէս ծիրանի,  
Շրբներուս դողդոց՝ հին երգ մ'արօրի,—  
Կ'երքամ սիրոս յանձնել լեռներու սրտին . . .

Ինձ թըթենիներ կ'ուղեկցին աջ, ձախ,  
Նըշենիներ մերը կը ժապտին ուրախ,  
Մերը գարդաստանէն կուգայ հըրաւեր,  
Յուրմոնքն համօրէն երկիրն է գըրկեր։

Սըրինգն հօտաղին, կը կանչէ իրեն՝  
Նախիրն, յուլօրէն, թերքի սարն ի վեր,  
Հորթուկներ նաշխուն, դունչերն վեր առեր,  
Ու գառնե՞ր, ուլե՞ր արեւ կը շնչեն։

Ծիծառներ տարմով կ'անցնին միջոցէն  
Ու մեղմ համերգով գարունը կ'երգեն . . .  
Ճամբաս կ'ոլորուի ու քայլերս հըլու  
Կ'առնէ կը տանի ծոցն այգիներու։